

Մ Ե Ն Ի Լ Գ Ի Գ Ի Ծ Ե Բ

Ջարդի տարուան Կրնունդ, Կրնունդ հայկական, Մեռելներու հոգին հոգին մէջ կու լայ... Միւր ծածկեր, պատանդներ է ամէն բան Հայրենիքի ճամբուն վրայ...

Ու զոհերուն արևնին մէջ կը կարմիր, Վէրքի մը պէս, ձիւնածափիկը թօշնած, Անդին մէջ կուրծք մը փըշլած մեռելի Տըժգոյն ծիւ մ'է արձակած...

Ի՛նչ ծագիկ է. կարմիր բողբոճը զարնան Որ կ'ապրի դեռ, աստղերուն հետ ժըպտելով, Բուսայ կոչնակները լրոած են յախտեան Եղերական գիշերով...

Անոնց արոյրը թաղուած է ձիւնին տակ. Հերոսներու սիրուն անոնց մէջ է տրոփեր... Կ'անցնի ըստուր մ'անհունորէն տըխրունակ, Ու կ'արթննան մեռելներ...

Եւ օդին մէջ ահա վարդեր կ'անձրևեն. Հազար ջահեր, ոսկի ջահեր կը վառին... Բուսայ տեսիլը կ'անհետի մեղսորէն լըռութեան մէջ խաւարին...

Բայց ո՞վ կ'անցնի, որ մայրորէն ցաւագին Բեղեկութիւնը թնկերով կարեմով... Իր քայլերէն ձիւնին վըրայ կը ծագիկին Արիւնի տաք բողբոջներ...

Ի՛նչ թափանցիկ, հրաշատեսիլ, ուրուային, կարծես հրեշտակ մ'եղած ըլլալ որուն հետ Ահա կ'երթայ Բեթղեմի մըսուրին Հըրափայլ ստաղի արփախէ...

Մագերն իրեն որ ունի ի վար են թափեր Ինչպէս ալիք մը, սեւթոյր, ծանրօրէն՝ Գանգոսներով հազար գնդի լայն բողբոջ կուրծքին վըրայ կը ծածկեն...

Ու գիշերուան միջոցին մէջ, հեռաւոր կարօտագին եղանակի մը երման, Տաճարներուն որ աւերակ են այսօր, Հին զոյանքները կու լան...

Բայց Ի՛նչ խորունկ և աղիխարչ ձայներով Մեռելներն են որ ձեռքերով արիւնտա Պատառոտուն իր փէշերէն կառչելով Ահա կ'իյնան ճամբուն մօտ...

Թախանձալիք անոնց հայեացքն անտահման Ուր կը պողի կայծը մեռնող լուսնակին, Հորիզոնները մահաբոյր գիշերուան կը պարփակէ ցըրտագին...

Եւ ամէնքն ալ որ այս գիշեր, այս գիշեր Պիտ' արթննան, երբ վերըստին կը ձիւնէ, Ատտերուն չափ պիտի գարնեն ծընդաներ Ու զանգակներ արոյրէ:

Պիտի վառեն ջահեր, ջահեր անհամար Եւ արիւնի կայծկըլտացող պատրոյզով,

Եւ իրենց մերկ, լայնաբերան վէրքէն վար Պիտ'հոսի՝ կրակ ժայթքելով:

Անոնց թափօրն երկարօրէն անցնելով Հայրենիքի ճամբանէն՝ բացահերձ լիւրեներուն պիտի նետէ փունջերով Արշալոյսի ծաղիկներ...

Ու վրէժխնդիր Սուրբերուն հետ հըրափայլ՝ Ջոր Մահուան մէջ կեանքին համար դարբնեցին, Պիտի բանան կարմիր թնկն ոսկեծալ Ազատութեան դրօշակին...

Յ'վ մեռելներ, ո՞վ եղբայրներ ջարդուած, Դուք՝ որոնց սիրտը հոգին մէջ կ'արիւնի, Ու կը ծըլի հասկերուն հետ օրհնուած Մեր գաշտերուն հայրենի:

Դուք որ կու տաք Յիշատակին՝ խունկն իրեն, Սիրաբոյր խունկն արծաթաշող վարսերուն, Պիտ'արթննաք, և այս գիշեր աստղերէն Պիտ'առնէք լոյս և անուն:

Դուք որ եղաք մեր պատմութիւնը, հոգին Մեր մայրերուն, ու Քընարին կուրծքին վրայ Դուք որ լացիք հովերուն մէջ, տըխրագին, Ինչպէս որ երգ մը կու լայ:

Ո՞վ մեռելներ, ձեր ըստուրն է որ կ'անցնի Ու կը ծածկէ ճամապարփակ ամէն բան, Ու ձեր կուրծքերը սափոր մ'են աճիւնի Շիրիմին վրայ Հայրութեան...

Սափոր՝ որուն մարմարին մէջ են պահուած կայծերն ամէն Սիրոյ, Յոյսի ու Վրէժի, Եւ չուրջն անոր օկ արիւնի թխաբաց Յաւէրժօրէն կը թըռչին...

Օ՞ն, արթնցէ՛ք, օ՛ն, այս գիշեր թող բացուին Հայրենիքիս գերեզմանները բոլոր, Ու գորդաձայն հընչէ նըւազն արոյրին Փոսերուն մէջ հաւաւոր...

Ջարդի Կրնունդ, ջարդի գիշերն է հիմայ, Տեսէք, Յիտուս մը ծընկէ է լուսնին տակ. Գէտք է որ ձեր Յարութեան մէջ վրէժի ըլլայ, Ո՞վ մեռելներ նահատակ...

Թո՞ղ ձեր կուրծքին վահանին դէմ խորտակուին Աստղերն ամէն ծիրանիտա կայծերով, Չեր սրտին տակ թո՞ղ պատրի ծոցը հոգին Հըրեղէն բողբոջ ցայտելով...

Եւ ամէնքդ ալ, եղբայրական մեռելներ, Գիշերին մէջ, երբ տակալին կը ձիւնէ, Մեզի համար հընչեցուցէ՛ք ծընդաներ Ու զանգակներ արոյրէ:

Մեզի համար, որպէս զի մենք արթնցած, Մենք որ կ'ապրինք ու մեռած ենք աւելի, Հըրագին մօտ հեծկըլտանքին մէջ առկայ՝ Յիշենք երկիրն հայրենի...

ԱՐՄԵՆ-ԵՐԱՍՏ